

Ստին տուն էրճաց, ոչ ով չհմացաւ:
 Վերջապա՛ր զնաց, լուս շտեսած ետ դարձաւ:¹
 Վով որ մութումութ՝ կենցալ, էրով հացն էնոր ա՛:
 Տանսին անուղճ՝ այնն ուսի՛:
 Տանկերցուն Օրնան Տէր շըմնի՛:
 Տարին տասնութիւս ամսն, գորպէ՛մ կենիմ մէկ
 տտոսկիս՛:

Տուն շունի թանկուր՝, տակկուկապայ շունընոր՝:
 Բանի ըսյ նետս՛ պնդս՝ կու հաշա՛:
 Եօր Ալին՝ էի անժրկած, կուր Ալին՝ էլ եկաւ
 կարպետով՝: (Գժբախտութեան գժբախտութեան վրայ):
 Օճս օր օճ այ, շունս հարամ չընի՛:

Մտօ՞րի մարդուն բարք քանիս՛:
 Լուսցունս ինդիկն՝ ետ կու հանայ:
 Կուրթն՝ անթուն զերմակ վերայ՝:
 Համաճն օրհամաճ շըմն՝ մարնո՞ւ էրթանն հաւաս
 չի գար:
 Հայտեսունն՝ չի զիտէ, շանախ՝ կու կրայ՝:

¹ Ուրիշ գաւառական. Սոսս ասոյն քանի երէ-
 ցէն չհասարակէ (Սոր-Պարիթիւսան) — Ստեփան Կար ասի-
 քէն հասարակ — Սոսս ետսոյն քանի է երէր, Եւրթ ին-
 վեր՝ մարք չիտոյր:

² Ուրիշ գաւառական. Երսոսով քնշեք լուս յի
 տեւեր:

³ Սոսս-Պարիթիւս — աստու գաւառի:

⁴ Այլիք կրեան մերձարդարս՝ էնոց (այգոց) լուս
 (գէշութեան) լուս — տան իրիւրոյ տէրէ:

⁵ Լուս, գեղեցիկ:

⁶ Ուրիշ գաւառական. Տանն սեպիւն-թղմ այ
 նօսի (Ստրէլցոց):

⁷ Այլ գաւառական. Տանիքնաւ Օրնին է Տէր
 լնայ — Տանի սեպիւնի Օրնին է Տէր լնայ Ուր Նա-
 իրիթեան. — Տանիքնի Օրնին Տէր է Կէլ (Սգար):

⁸ Չեթնանցիք կրեան. Վաւե (Յովհաննէս) քաղէ
 քառասնիւս — Բնի Բաղն:

⁹ Թան գրասարի մէջ կը նշանակէ սպար: Թանի
 գաւառականը մէկ կը նշանակէ միայն կոթիկն կրգն
 մէջէն ետեւ: Մնացած իրի մասն: Թան այ նշանակութեան
 յաս մը բարդութիւններ կը կազմէ, այսպէս Բանագոր,
 Բանիթիւս, Բանիթա (մանիթանի) վաւեանի քամոց,
 Բանիթա (մանիթան, վաւեան), Բանիթա (թանով ետեւու
 քալ), Բանիթա Բանիթա, եւ այլն: Տանկերն փխրի իմաս-
 տով ստան կու գին գործածել արին: Այս բացատրու-
 թիւնը (թերեւ գրասարի համար կրտսք ընդունի ըլլայ, սո-
 կայն գաւառականը համար անտղի է եւ շիտութեան
 պատճառ: Վասն զի արին գաւառականը մէկ կը նշա-
 նակէ շորցուն եւ արեւնականն նշանակու պարսկալ
 ձեւերու մանուշակ չունի: Իսկ փխրի կարծիքը եւսլ
 գաւառացիք կ'ընեն իբրեւ իսկ կը նշանակէ ուրեք
 ուրեք նաեւ կերտ թիւն, անձնութիւն, վրայ:

¹⁰ Ուրիշ գաւառական. Տանն լնայ Բանիթա-թէ
 է ինչ պարզապէս (գոտոց, Հայրաթ): — Տանի շանի քառ
 աղտոյ, ինչ ինչու լուս քայ երեւոտու:

¹¹ Սաստիկ:

¹² Այլ գաւառական. Քալի տօր քեւ՝ կը հաւայ:

¹³ Քօր — քն, տօր: Կոտ Այլ ըսուած է Քօր Ալինի
 թարգմանութիւնն է, իմաստը ստակոյնէնու: Համար:

¹⁴ Կարդեւ է անմայ գորք:

¹⁵ Այլ գաւառական. Ոչն իր լինի Իսրազ լանի (Վան):

— Էնք էր ինչ էր Իսրազ ինչ էր ինչի (Չեթնանցոց):

¹⁶ Ուրիշ գաւառական. Սեթնութիւնն ինչոյն պարտէ է:

— Սեթն գուց Իսրազէ զարեւ է քեւեւոր:

¹⁷ Ծրփ, կարգաւ հանելու փայտայ անօթ:

¹⁸ Կուրթն:

¹⁹ Փէրէ — Բրքէլ: Ուրիշ գաւառական. Կուրթն ան-
 թան ինք (ամ Լան) ինչ Բրքէլ:

²⁰ Սնասու:

²¹ Հարսնետուն:

²² Յ. որուն խորտրոցիք փայտ կ'ընեն:

²³ Ուրիշ գաւառական. Հարսնետուն լնայ անի կէ էր:

ՔԱՐՈՑԱԿԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԲԱԿԷՊ

Գ Ե Ի Ե Ս Ի Լ Ե Ս

Գ Լ Ո Ւ Բ Զ.

Կրկին յարանդանն:

(Շարունակութեան)

Մարդիկը հենգնական ժպիտով մը քովի
 խուցը մտաւ որ գտերը ննջարանն էր, եւ պատին
 վրայ բացաւ պահարան մը՝ որ սուրբական անային
 զգեստները պահելու կը գործածուէր: Բայց կանացի
 զգեստուց ետեւը քանի մը որի հրացան կախուած
 էր, գեղեցիկ ատրճանակներ եւ որսի գաշոյններ
 այլեւայլ մեծութեամբ: Մարդիկն կարծես շուարած
 էր այս ստաբկայից վրայ՝ որ հինգ իրեն այնպէս
 կարեւոր էին: Հրացանին մէկն առաւ, փորձեց կայծ-
 հանը, զպանակը ձգտեց եւ սրտին վրայ դրած կը
 գգուէր՝ իբր թէ զգպուն իր մ'ըլլայ: Վերջապա
 ամենայն ինչ տեղը դրաւ, փակեց եւ զարևաւ Տիկ-
 նանց քով:

Մեկը բան մը չհմանայ, ըսաւ մեղմանայն:
 Օրն անդով շարունակն հանարաւ անջընելը, բայց
 իրիկունք պատրաստ ըլլանք: Եթէ փորէն յաշղէ՛
 գէպ ի հարաւ գաղէք ուր բախան անիկ յաշղ է,
 իսկ եւ խոյններով լեռնակողմանք պիտի երթնամ,
 եւ պիտի շնկնիմ՝ անկէ՛ մինչեւ որ Ապանիսն օտար-
 ներէ սրբոր:

«Հայր, ես քեզի հետ կու գամ,» ըսաւ Մա-
 րիամ:

«Դուտար, այդ կեանքը քեզի համար չէ, եւ
 մեզի արդէկ կ'ըլլաւ:»

«Կը կարծես, ըսաւ Մարիամ սիգուծեամբ,
 որ ես չեմ՝ կնքար ընել ինչ որ որին Սպանիայ
 դասերցն Սարահոյայի մէջ:»

«Այո, պատասխանեց Մարդիկն, բայց մեր
 գործքն այն չէ: Լերանց վրայ հարկ է ժամերով
 շուել, եւ ասիկայ արդէն շքեղ կը մաշցընէ գեւ
 պատերազմի երեսը շտեսած:» Անկէ ետեւ դարձաւ
 Գամիւնային: «Այս արկղին մէջ եղած ստակն հետզ
 կ'ստանա՞ ինչպէս նաեւ թու եւ Մարեմայ արգեքը:
 Բաց ասի՛ կու տամ թուղի՞ մ'ալ ուղղեալ իմ սե-
 զանաւորին՝ որ ի Գառիգ՝ ասով ամենեւին կարտու-
 թենէ երկիւր չէք ունենալ: Ընդ պատերազմի մայն
 կ'ըլլեն, դրան քով կեցող պահպանին վրայ պիտի
 յարանկիթ, դուք մեր արկղով փախեք մտեք մտանս
 եւ անկէ փրկեք դուր ըլլան ստորոտ: Անտարա-
 կոյ կը հանդիպիք հոն մը մարդիկներուն եւ անոնց
 հովանալին սակ կ'ապաւնիք:»

Տոնն Մարիա կ'ուզէր տակաւին առարկու-
 թիւններ ընել: Բայց հայրը հրամայական ձեւով
 լռեցողն եւ ըսաւ. «Այս է կանգ:»

«Այս իրիկունն, ըսաւ Մարդիկն, միտադին
 զգեստ հագնէք, փոյթ չէ որ ասով աւելի ձեր սպա-
 նիացի ծագման բան յեղին նշան ունենաք: Կրկու-
 րեքան սարճանակ մը եւ որսի գաշոյն մ'ալ առէք

Հետեւինդ . ի դիպուածի որ յարձակում կընք, պէտք կ'ուենայք :

Այսպէս Մարգիզն կարգադրեց ամենայն ինչ : Բայց իւր երկրորդականներն բրած կարգադրուած թիւններն բնականապէս շատ աւելի էին :

Այն ամենքն որ գիտէին առաջինայ գիշերն ըլլալին՝ որուան կէտը խապաւած անցուցին : Այսպէս կ'երեւար իւր թե՛ արեգակը չէր ուղեր նոյն օրն Տարիգոնէն հեռանալ : Մարգիզը սովորականէն շատ սաստիկ ժամացոյց կը նրբարէ, իսկան ալ ցորեկուան աստեղը, որ եւ վերջուպէս սկսաւ դէպ արեւմուտք խոնարհել : Թուիչ անհամբեր մէկ պահապանէն միւսին կը վազեր, ետեւէ ետեւ լրտեսներ կը յղէր դէպ ի քերպն, որպէս զի լսե մօրինակ թէ ամենայն ինչ առաջին վիճակին մէջ է :

Վերջուպէս արեգակը Տորիգոնին վայր անհետ եղաւ, եւ Պատերազմողք կը պատրաստուէին յարձակման : Երկրունած ծրարքին համեմատ գործողներէն առաջինն էր Թուիչ : Երեսուն հոգւով գնաց Էնդրերասին տեղը դարանեցաւ, իսկ Էնդրերաս իսկանին հետ պիտի միանար : Իւր պաշտօնն էր՝ եթէ գաղափարապէս պատերազմի նպան տեսներ, պահպանե՛լ կամուրջն՝ որմէ գետէն ապին կ'անցուէր, որպէս զի բերդին օգնութիւն մը չէայ : Եթէ ստիպուէր եւ քաշուէլ, պիտի շնորար արգելք ըլլալ գաղափարական բանակին՝ որ բերդը շուտով շտապէին : Առ այս աւելի խորամանկութիւն եւ ճարտարութիւն պէտք էր՝ քան զօրութիւն, եւ անոր համար Թուիչ՝ իւր անձնական միտութեան հետեւեւ լով՝ զայս ընտրեց : Ընդհակառակն Էնդրերասին՝ որ գիշերին կործանել կըրար, բերդին մը յայտ յարձակելու ժամանակ զիւրաւր պաշտօնն մը լսե՛ծուեցաւ :

Երբ Թուիչ կամուրջն քով հասաւ, կատարեալ էր ընդեր : Ամենայն ինչ սկիզբը Էնդրերասին, եւ իւր գունդը կամրջին երկու կողմը գետափանց վայր թփոց մէջ դարանանուա ըրաւ : Զինուորաց մեկ մասն իւր քովը պահեց, որպէս զի եթէ կռուիլ հարկ ըլլայ՝ կամրջին երկայնութեանը հրացան արձակէ :

Էնդրերաս ալ իրեններով անձայն մեկնեցաւ՝ երբ Թուիչ եկաւ, եւ գետէն անդին կեցող Պատընայիք բան մ'ալ չիմացաւ :

Երբ որ Էնդրերաս իսկանին բանակն հասաւ՝ կէս գիշերին գրեթէ ժամ մը կար, եւ պէտք էր գետ բառական շուշէ՛լ եթէ կ'ուզուէր անմիջապէս կէս գիշերէն ետեւ բերդն հասնիլ : Իսկան՝ որովհետեւ բերդին ամէն ծանրամուտքը քալ գիտեր, յանձն առաւ յիսուն հոգւով գետափար մտաւնին մուտքը գրաւել : Պիտուրը բանակին Էնդրերասին ձեռքն էր եւ իւր պաշտօնն էր բերդին գուռը բռնել, իւր մարդիկը քանի մը ծառ պակկեցուցին եւ ստեղծեցին մեկնացողային, ասոցմով գուռը ծնիններէն պիտի հանէին եւ բանային : Պատընն ամբողջ բազմացեալ էր հարիւրէ աւելի քաջերէ : Բաց ասկէ՛ բերդին բուրտրտեմ ամէն մէկ գաղղիացի պահապանին գիտեց փոքրիկ գոյնը կարգեցին, որպէս զի զերեքը ամէն կողմանէ պաշարեն : Ընդ հրացանի առաջին ձայնը լուռիւք՝ յարձակում պիտի սկսէր, եւ եթէ յաջողէր ասանց աղմկիլ բերդը մտնել եւ գրաւեալիսնա ապստել, այն ատեն յարձակումը շայն առնուէր պիտի :

Անձայն անշուք մտեցաւ իսկան : Թփերու մէջէն բլրոյն ստորաձն՝ որուն վայր բերդը կառուցուած էր, կը տեսնուէր գաղղիացի զօրաց թիւնուաք : Իսկանին բովանդակուողը գետին փուռեցաւ, ոչ ձայն ոչ շարժում մը կը մտադրէր գաղղիական փոքրիկ բանակին զիւրոյն վայր ծածուցող հասցին վրասնը :

Իսկան յանկարած շշտափեց մտնով երկու հոգոյ ուսերն : Ասոնք անմիջապէս խտտուր մէջէն օձածեւ սողալով սկսան յոտաւլ երթալ, եւ քանի մը վայրկեանէն աներկութիւն թալան, այնպէս որ իսկան ոչ կը տեսներ զիրենք եւ ոչ ձայն իր լսէր : Ասոնք զէնք շունէին, այլ երկուքն ալ ունէին ձեռքերնին յատուկ օղակածեւ կծկուած բարակ շուան՝ որուն մէկ ծայրն՝ որ օդոյ մէջ կան ձգուած էր, կապարեայ ծանրոց մ'ունէր : Երկուքն ալ բանակին ամենաբաշտերն էին, եւ իրենց յարգութեան փորձը պիտի ցուցնէին երկու պահապանաց՝ որ մտանի մուտքին բերանը կեցած էին :

Մեղմ շինու մը ճեչոց օդոյ մէջ, որուն ետեւէն ճիւղերու շարքերուով ըլլալու ձայն մը լսուեցաւ, իսկանին տեսած երկու թիւնուաքն աներկութիւն էին եղած :

Երկու Պատերազմողք ամենայն քաջութեամբ կատարած էին իրենց պաշտօնը : Չուանը պահապաններէն մեկուն ճիշդ վիշտ պատաստեցաւ, եւ զինուորն առանց ճիկ մը հանել կարենալով՝ փուռեցաւ գետին խեղդամահ : Մեկուք խեղդուելու ձայն հանեց, բայց Պատերազմողք չուանն այնպէս ձգտեց՝ որ ձայնը մէկէն կորեցաւ եւ երկուքն ալ թփերու մէջ ձգձգեցին : Ասով թփերու շարքերու ձայնն եկաւ : Երկու Պատերազմողք իրենց զոհն վայր ինկան եւ գառուելով սպանեցին :

Բայց մերձակայ պահապանն թփերու եւ խեղդուելու ձայնը լսելով՝ մտաբերութիւնը դրոշմեցաւ, դէպ ի նոյն կողմ՝ սկսաւ գիտել՝ ուստի ձայնը կու դար : Բայց ինչ մը շտեմաւ : Ասոր վայր իւր սովորական կերպովը գաչեց : “Գիշերապահ՛ք, զգո՛՛՛՛՛՛՛ : Ի՛ր քովը կեցող պահապանը պատասխանատուաւ : Իսկ մտաւնին մուտքին քով կեցող պահապաններէն ձայն չեկաւ :

Ասոր վայր պահապանն անմիջապէս հրացան արձակեց :

Իւր հրացանին արձականդը կործեւ ըրէր անքամ հնչեց, Լուս անմուռնչ զիշերը րոպէի մը մէջ վայրենի տաղաղկի փոխուեցաւ, որուն մէջ հարգարուակ ձայներ եւ հրամաններ կը լսուէին :

Իսկան ընդ հրացանին ձայնը լսելն՝ իրեններովը վեր ցատեց եւ անմիջապէս գիտեց մտաւնին մուտքին բերանը : Ծանրաները քալ գիտաւղով, հրամայեց քայլ առ քայլ հետեւիլ իրեն եւ անընդհատ կը քաջալերեր զիրենք իւր ձայնիւր :

Զարմանալու բան էր տեսնելը՝ թէ ինչպիսի ծարպիութեամբ մեծոյ մէջ յոտաւլ կ'երթային, եւ ստուգիւ անկարելի էր այս՝ եթէ իսկանին գունդն այնպիսի մարդիկներէ բաղկացեալ չըլլար, որոնք գիշերուան շուտուր եւ շարժմանց վարժած էին : Բայց աստի չկար մէկն՝ որ արգելք ըլլար իրենց մտաւն մտնելուն, վասն զի միեւնոյն ժամանակ ամէն պահապանաց իրոյ ալ յարձակում եղած էր : Թփեւ-

րու մէջ ամեն կողմ շարունակեալ եւ շարունակեալ էր, եւ մարտիկն՝ որ ամեն կողմանէ անտառներու մէջէն ճիւղաբեր պէս գուրս կը թփափէին, այնչափ էին բազմութեամբ որ անկորելի էր դժժ գնել, թո՛ղ թէ աղբուք ըլլալ հրաշքանորին գնդին: Ընդհանուրն պահապանք բնական ազմամբ ամեն կողմանէ զգել էր որու սկսան փախել, որպէս զի իրենց ընկերաց Տեա միանան:

Առայնն հրացանին եւ անոր յալբարդոյ անթիւ հրացանաց ձայնն անտարակցաբ քերզին մէջ ամեն քնացողներն արթննցուցած էր: Գունապանք ամեն բանէ յառաջ գուններ բացին որպէս զի գուրսը կեցող զնուորները եւ փախտասկան պահապանները ներս մտնեն: Բայց ստիպուեցան անմիջապէս փախել, եւ փոխ-սալարն հրամայեց որ ինչ որ գտնեն զիգնէ գրան ետեւ եւ պատուար շինեն: Ասան զի տեսան որ ճամբուն լայնութեամբը մտնի ամպի պէս գունգուած մը՝ այնեւն զիտ վէտ բլրեն վեր կը արանայ, առջեւն կը խոյստար մէկը վայրենի ոտամամբ եւ հնգկի մը պէս ծիչ արական՝ պատերազմի տապալան ալ օդոյ մէջ կը ձօնար:

«Դեպ ի պատուահաններն, զպէջ Աստիե հարիւրապետն՝ որ անկողնէն գուրս ցատքած շապկով վառարկով զպէ ի պատուահան կը դիմեր, մինչդեռ զինուորաց բնական տեղերն խառնիխուռն աղաղակ մը կը հնչէր: «Դեպ ի պատուահան, զգրականք. թող տուէք հագնելն, ի պատկի ամանն ու հրացանն ի ձեռնն, կրակ հրոտակց վնայ:»

Հարիւրապետն շտապաւ հազա արնոցն ու հողաթմափը, եւ ուր ի ձեռնն գալիք դիմեց: Ձիւնուորներն վարուեց եւ հրացանն ի ձեռնն իրեն առջեւ ելան:

Գուրսը մարտը զայրացած էր: Պահապանք քսան հօգուց շափ՝ գրան քով ժողովուած էին եւ կերեւար թէ որոշած էին կեանքերին՝ որպէս կրակի եւ սուշ ծախն ինքերտասին բանակին՝ որ յառաջ կու գար: Քովէ քով խռնեցան պատին քով իր թէ իրենց ընկերաց ծուռաորութիւնն իրենց պաշտպանութիւնն մը մատարանէ, եւ նոյն միջոցին Աստիե կոմսն վերէն պատուահանն զոչեց իրենց. «Արականքէք հրացաններդ այդ գնդին վնայ՝ եւ անմիջապէս քերզին ետեւի կողմը փութացէք: Տան օգնութիւն կը գտնուի:»

Պահապանք ետեւէ ետեւ հրացաններն արձակեցին եւ քերզին ետեւն սկսան զիմել: Այս միջոցին գալղղախի զօրքը բարձր պատուահանները բռնեց եւ սկսաւ անընդհատ ինքերտասին գնդին վնայ հրացան արձակել: Ինքերտաս անթիւրջ յառաջ անցուց այն զնուորներն՝ որ ծախ բռնեց որունէն ձեռքերին, եւ մինչդեռ միւսներն պատուահաններն ներս սկսան հրացան արձակել՝ իրենց ամենայն կատարութեամբ գրան վնայ յարձակեցան, որ եւ սկսաւ ծինելով վնայ ձօնել: Ինքերտաս անձամբ մէջ մտաւ, եւ տապալան այնպիսի կատարել հարուած տուաւ, որ գրան բեկորներն սկսան օդոյ մէջ սլանալ:

Նոյն միջոցին այն սակաւթիւ պահապանք՝ որ կուզէին բերդը մտնել, Պատերազմուց մասնական գնդերու հանգիստեցան, որոնք ամեն կողմանէ բերդը կը մօտենային եւ զնուորաց Տեա փոխազար-

մարտ անընդհատ հրացան կ'արձակէին: Տեղ մը՝ ուր թփերը մինչեւ քերզին որմուշքը կը հանեին, պահապանք ճանճ հայտնուած՝ կրցան օգնութեամբ բերդանոցնց պատուահան մը ներս ապաստիւի:

Հարիւրապետը զօրաց մէջ մասը գաւիթ ժողոված էր՝ որոնք նոյն միջոցին փութով հազուած էին: Այդոնք իրենք գումարել եւ տանիլ գրան քով, վստահ զի գուռն ամեն թուէ կործանելու վտանգի մէջ էր, եւ Տաս շար տեղի մը բացուեցաւ, որ ստիպեց ձախտաւ առ ձախտ կուռիլ:

Գաւիթին մէջ մասանի գուռն յանկարծ վեր թռուաւ, եւ հրոյ գօտի մը ծակէն գուրս շարաց: Ասնձարձակ զիգի մը պէս ճուսն գուրս յարձակեցաւ գաւիթին մէջ, եւ ետեւէն վայրենի կերպարանաց թանձր գնագուած մը գետնէն գուրս կը խուժէր, զիմելով ուղղակի զաղկոյթն զնուորաց վնայ:

Խուսան այս խառնուրդին մէջ շմտաւ. իւր հատարաններէն քսանի մը հոգի հետն առած՝ տուն գիմեց: Երկուցի գալղղա մը աղտաներով բռնած՝ եւ երկու ձեռքը մէջ մէջ լարուած ապրճանակ՝ սանգուռներէն վեր յարձակեցաւ, ուր որ Մարգիտը բանտարակուած էր:

Վերը հրացանի մը ձայն լսուեցաւ, որուն յաւըրդեց կարճատեւ ազալով մը: Տոննա Մարիս եւ Տոննա Գամիեաւ ստեղծութիւններ վար վազեցին եւ հանդիպեցան Պատերազմուց՝ որ վեր կը վազէին: Վերը Գաւեսիլեա պահապաններն մէկը բռնէն եւ հրացանին կայծահար ձեռք անցուց, մինչդեռ երկրորդ պահապանը վերաորուած գետնին փռուած էր:

«Կեցցէ Մինեա, կեցցէ Գաւեսիլեա, զգուռնցին Պատերազմուց ցնծութեամբ, երբ իրենց սիրելի առաջնորդ տեսան: Գաւեսիլեա շտապով վար գաւիթ դիմեց եւ խառնուրդի մէջ մտաւ: Հասալ իրեննեկուն ցնծութիւնն ողնուեց զինք, որ եւ սկսան կրկին կատարելութեամբ շնտաւ գրան ճամբան գրաւել, որուն առջեւ Ինքերտաս կատարուել կ'որոտար:

Հարիւրապետը տեսաւ որ այլուսով բացութեան զիմարդը անհար է: Բերդին բոլորտիքն ալ անտառներու մէջ անընդհատ հրացաններու ձայն կը լսուէր: Ահագին խառնուրդն մը գրան առջեւ կը կենար, եւ մտառնէն ալ անընդհատ նոր կերպարաններ վեր կ'ելէին, որոնք Պատերազմուց գունդը կը զօրացնէին: Անոր համար հարիւրապետը շնտայ իրենները ժողովել, եւ փողահարն որ քովէն շէր հեռանար, նշան տուաւ եւ հարիւրապետն հրամանն ամեն կողմ ծանուց: Ձիւնուրքը գաւիթին մէջ գումարուեցան, եւ երբ հարիւրապետն տեսաւ՝ որ իւր բանտին աւելի է քան գրանտին խուսնի, միտքն եկաւ գարձակ այս օտարականները գուրս հանել եւ պատերազմը շարունակել, մտանաճոր գիւղաբազարին մէջ բանակած զիմարտ բանակին կենար ամեն թուէ օգնութեան գալ իրեն: Բայց շտա շտապով ետ կեցաւ այս խորհրդէն՝ երբ տեղական ինքնուրոյ որ գիւղաբազարին կողմերն ալ հրացանի ձայնի կը լսուէր եւ հրացանի շողեր կը տեսնուէին: Ուստի հոս ալ յարձակուած մ'եղած էր, եւ օգնութիւն անկիսելու յոյս չկար:

«Գուռնը բացէք, գուռեց, եւ մեր սուրհններով յարձակեցէք գուրս Պատերազմուց վնայ: Ես ձեռք ետեւն եմ:»

Հարիւրապետը դուր բանալ տալու պետք չունէր: Գուռը վերիկայր ոտոտանան շիրջաւ երկայն սակալ, եւ դրան փեղկերը շառաչմամբ ներս կործանեցան: Հառաչման հետ խառնուեցաւ գաղշը լայն թմբկայ գոփկայ ներք, որ յարձակման հրաման կու տար: «Թառաշը ընկերք, կեցողք ինքնակալը: Ի՞նչ գոչեց անգրպալը՝ վառվառն երիտասարդ մը, եւ սուրբ ծածկեցնելով իրենեմբուն առջևէն զուրս յարձակեցան: Գունգը հետեւեցաւ իրեն եւ րոպէի մը մէջ սուինեմբուն շարքին առջև ելքէն ազատ էր: «Ետեւէս, ետեւէս՝ գոչեց Հարիւրապետը անենելով յաջող ելքն եւ իւր տեղապալին յարեցաւ: Գուռն ելլելէն ետեւ գաղղկեանկ գունգն թեւեւ շուտով բերդէն հեռացաւ եւ Պատերազմուզաց զիրուցան գնդերը կըցան փութով իրարու միանալ բայց միւս կողմանէ Հարիւրապետը փոքր հանգամ մը գտաւ, որով կըցաւ իւր գունգը կարգի խմբի մէջ եւ իւր զորաց բազմութիւնը յօգուտ գործածեւ: Հրամայեց գնդի զ Պետտոս լուել, որուն ամէն կողմն շէր այնչափ լայն եւ խոր՝ որ սրգեւէք ըլլար անցնելու, մանաւանդ թէ՛ եթէ այն գին անցներ, գետն սքանչելի պաշտպանութիւն կրնար մատուցանել իրեն: Գաւազին Գաւեփեւ այնպէս դիրբաւ ձեռքէ շէր կրնար թողուլ Գաղղկացիները: մանաւանդ որ առանձինք միտմ մը կը դարձր զՎալիէ Հարիւրապետը մտացնելու եւ անով վերժ առնելու: Պատերազմուզաց հետ ունեցած յարաբերութիւնն իմանալուն համար:

Գաւեփեւ երբ որ իւր բովանդակ գունգն առջեւ տեսաւ, հրամայեց զուրս ելլել եւ հալածեւ: Բայց բայց ի. բանի մը զինուոր գարնելէ՛ր որ առջին անգին ձգած մը Չալիէ Հարիւրապետն ի պաշտպանութիւն իւր շուղոյն, ուրիշ բան մը չկըցաւ ընել: Գաղղկացիք ետ կը քաշուէին, Պատերազմուզաց ալ զերեմբը կը հալածուէին:

Գաւեփեւ անենելով որ յայտնի փոսնոց մը չկայ՝ իւր զորաց առջևէն շքնաց: Աւելի հանգարտութիւնամբ բանակին ետեւէն կ'երթար գուտարն աւալոյն ալ մեկտեղ, որ բերդէն իլած՝ բանակին ետեւէն կ'երթային. վասն զի ալ անկարելի էր բերդը կեննալ:

Գաւեփեւ եւ Տիկնայք գիշերն այսպէս յառաջ գացած ժամանակ՝ կողմնակի թփերու մէջէն վայրենի աղաղակ մը լսեցին, եւ ահազան զտրգիւն՝ իբր թէ հոն մեծ ծակաւ մ'ըլլայ: Մարդիկ կայծակի պէս հոն գիւնց, աղջիկն ալ ետեւէն՝ զոր Գաւեփեւ ի գուր կը շնարք եւս կեցնեն:

Գաղղիներն եւ սպաններն անձններն հնչեցին Մարդիկն ականջը: Չորս գաղղկացի զնուար վեց Պատերազմուզաց հետ մահու եւ կենաց առաջնապի մէջ էին, եւ զՎալիէ Հարիւրապետը կը պաշտպանէին, որ հեծեմեմով ծառի մը տակ փուռած էր: Արեւին հալածման ժամանակ գիւղակ մը կուշան հանգիպած էր, արեւը կողէն կը հսուր եւ շալկին զուրս կը վարէր: Չորս զինուորք իրենց Հարիւրապետը մէկ կողմ՝ տարած էին, եւ կը կարծէին թէ թփերու մէջ թաքուտաւ մը գտան՝ մի՞ շեւ որ Պատերազմուզաց անցնէին երթային: Բայց Պատերազմուզաց փոքրիկ գունգ մը՝ որ մեծ բանակին երկու

կողմն գունգ գունգ կ'երթար, տեսաւ այս թանկազին որք եւ կ'ուզէր որսալ:

«Չարիկէք շները, զարկէք, Դ գոչեց Գաւեփեւ եւ իւր կարծ սուրբ մերկացաւ: Պատերազմուզներէն մեկը գաղշոյր ծածկեցնելով՝ գիւնց Հարիւրապետին վրայ, որ բնական ազգմամբ ձեռքը դեմ դրաւ ի պաշտպանութիւն: Կեցէք, կեցէք, գոչեց Յոնն Մարիտ, եւ գիւնց խան մէջ: «Մարդ էք՝ թէ ընդ գոչեմ, բաւաւ եւ բունց սպանիացոյն ձեռքն՝ որ սարգէն հարուածն իջեցնելու վրայ էր:

Սեղ իրենէ զայրացած դիցու հի մը՝ կեցած էր Յոննա Մարիտ կատարեաց մէջ, մինչ Գաղղկացիք ըլլորեցին զինք: Լուսնոյ ճառագայթներն ծառերու տերեւոց մէջէն իւր արձուակն երեսաց վրայ կը ջրլանային, ոք այլուլու թեւէն գունատած էր, եւ կենդանի ըլլալը կ'իմացուէր միայն հրացայտ աշուրներէն՝ որ իւր հայրենակցաց սպառնական որոյն կանգ առնուլ կը հրամայէր:

«Ուզածդ ինչ է, անջիկ, հարցուց Գաւեփեւ: Հորաբողբ քով՝ գնաւ եւ արանց գործոյն մի խառնուիր: Դ

Մարիամ անզէն շէր շարժեր, իւր պաշտպանողական գրից մէջ կեցաւ, եւ երբ Սպանիացիք կը մտնային Գաղղկացուց մեկ դի մէջ: Անոնք հարցման գրից մէջ կը նայէին Գաւեփեւային, որ եւ զրեւելիքը շէր գիտէր, բայց աղջկան այս անանկալ գործոյն վրայ զայրացած էր:

«Ե՛կէ դի, Մարիամ, Դ բաւա Մարդիկն ոտքը դոփելով: Դ

«Չեմ՝ երթար, հայրս պատասխանեց Մարիամ հաստատութեամբ, այս վիրաւորայք չեմ թողար հոս անպատասպար: Չեմ՝ թողար որ գալունի գոհ ըլլայ: Դ

«Ինչպէս, Մարիամ: Կուզեն վերժինդրութեան բաղկացը գոհ ըլլալ: Չայրենացը թըշնամոյն համար շնորհք կը ինդրեւ, քու հորթ թըշնամուն համար: Դ

«Հոս ոչ հայրենիքը ծանշեամ, եւ ոչ հայր խեղճ վիրաւոր մըն է ասիկայ՝ որուն ձեռքն էր քու եւ իմ կեանքս, եւ սակայն պարտազանց անուեցաւ՝ որպէս զի մեկ իմայէ: Հայր, եթէ տար փոխարէն գալանաւով երախտազեւ կ'ուզես ըլլալ իրեն, ինծի ալ եղբ. վասն զի իւր մահն իմ մահն է: Դ

«Ինչ ըսէ՛ ե ասիկայ, Մարիամ: Դ հարցուց Մարդիկն: Բայց իւր աղջիկը պատասխան չուտաւ: Կը տեսնուէր՝ որ ամենին տողի տալ չէր ուզէր իւր կեցած տեղէն: Բանի մը բողի խորհրդած էլէն ետեւ հրամայեց Գաւեփեւ շորս Գաղղկացիները մէկ դի տանիլ եւ պահպանել: Այս հրամանին վրայ Գաղղկացիք կուտի պարտաւս կեցան:

«Ալ պատերազմ չկայ, գոչեց Մարիամ. թող սուէք զնչեքեր: Դ

«Որպէս զի հրացանահար ըլլանք, հարցուց անանջ մեկը: Մահը մեզ ալ կ'ընանք գտնել՝ մեր կեանքը տղ ծափելէն ետեւ: Դ

«Ինծի սուէք ձեր զնչեք, հրամայեց աղջիկը: Թանձեցէք ձեր պատիւր Գաղղիկայի Յոննա Մարիային, եւ մը սպանիացին Մինայի գուտար կըշնայ խայտառակ ընել՝ իրեն խուրք պահել չկուցող: Դ

“Մի՛նես, Մի՛նես, մի՛նաց հեծե՛ծելով հարիւրապետը, եւ ճակտին վրայ ինկաւ: Տակեք ձեր զէնքը:”

Գաղղիացիք զէնքերը գետին ձգեցին: Յի՛մար, մի՛նաց գաւեփէն ա ակունքերը կրճտելով: Ինչևէ կը ստիպու եւ կ’անձնութեան, յառաջ տարա՛մ մինչդեռ Գաղղիացիները ջրան քայլել շարհ հետու տարուեան: Գիտէ՛ն զուս թէ ինչպէս վարեցան իմ վերաւորեալ ընկերացոյ հետ՝ որոնք քանի մ’որ յառաջ մարտավայրն էին մնացած: Ծառներու յեցուցած հրայանա՛նք կ’ընէին: Արհէ՛ն ընդ արեան, անի ընդ ական, ասանն ընդ աստանն:”

Իրաւունք ունի, հայր, իրաւունք: Եթէ ձեռքս անցնի անոնք՝ որ այսպիսի զարհուրելի գործ մը գործեր են, այն աստե՛ն թերեւս կարելի է արգաւորել: Եթէ Տառապանք ընել ուզես: Բայց երբ կ’ըսես՝ Արհն ընդ արեան, կ’ըսե՛մ եւ ես: Գթով ինչ ընդ գթով թեան: Մի՛թէ ասիկայ ջու արհնդ թիպից: Թէ ինչպէս: Մի՛թէ զիս բերդին պատերուն յեցուց եւ հրայանա՛նք բնել տուաւ, թէ ընդհակառակն որչափ կ’ընար շանց մեր վե՛ճակը զիւրատար ընել: Ծառայելից հայրենեացոյ որչափ զօրութիւնս բաւեց, իսկ հոս՝ իմ տեղս իւր արհնա՛նքս կուրծքն է:”

Այս խօսքերն ըսելով՝ վերաւորելոյն քով ծնկաց վրայ ինկաւ, եւ հայցուց քաղցրութեամբ՝ Թէ ի՛նչ ընէ իւր ցաւերը մեղմանընելու համար:

Ա՛նչէ, Մարիամ, ուշի՛նչ, պատասխանեց հարիւրապետն եւ արտասուքն սկսաւ թորիլ աշուրնեւեւ: Արհն աննախապք բախտանով օձեցի՛ր վերս: Ա՛յ այսուհետեւ մեռնի՛մ: Մարեմայ ձեռքը փրճտակց եւ մեղմ ճնշելէն ետեւ, զլուսն ինկաւ խոտաց մէջ:

“Մարիամ, զոչեց Գաւեփէն կատարած եւ աղկան կռնկէն բռնեց մէկ զի ձեպց, ի՛նչ խօսքեր են ասոնք: Մարէն շեմ կ’ընար անցնել:”

“Այո՛, անցնւր, անցն’ր մտքեզ: այս անձով կենացս երջանակութիւնը կը շնորհուրանա:”

“Ի՛նչ. ուրեմն ասիկայ ոչ միայն հայրենեացոյ թշնամին է, այլ եւ դատարս սիրուն ալ գողցեր է. այսուհետեւ զի՛ք ո՛ղ թողա՛մ:”

“Զիս ալ մեկտեղ կը մեռնի՛ն:”

(Հորուստիլի:)

ՍՏԼԵՐԱՍԵՐ

ՆՈՐԱԼՈՒԹԷ

Մայնագրի գործնական վաճառի գործածութիւնը: Իտիսի գաւած ձայնագրի (phonographe) որ ծօծացող թաղանթի վրայ խօսուած բառերն կամ երգի ձայնն անազաթ երթի մը վրայ կը գրոջմէ եւ այնուհետեւ ըստ կամի կրնայ հնչեցնել սուրիլ, հեռաձայնի (téléphone) հոշակաւոր գոյնի Արա-համ Պէլլի ամերիկացի աշակերտն թայնդէր՝ շատ կատարելագործեց եւ կրցաւ գործնական վաճառաներու գործածել: Այս նոր կազման հնչոյն պէս ձայնին հետ հնչելն ալ չէ տար, այլ ձայնն որոշ եւ

յայտնի կը կրնէ: Բառերն կամ ձայնը մտի տալու ասիկ մը վրայ կը գրոջմուին, որ կրնայ հարաք բառ ըզմանդակել: Այս մտի տախտակն խողովակաճե է: Ղաճառական մը, օրինակի համար, քառասուն նամակ պիտի օրինակէ, կ’աղարս ամեն ախտառութենէ եթէ նստի ձայններն առնէ: Եւ ունեւիրը գարծրելով՝ բարձրաձայն կարող ձայնադարձ մէջ իւր նամակը: Սով նամակը մտէ խողովակի մը վրայ կը գրոջմուի, զոր ասիկ մը մէջ կը խաւրէ իւր տեղը: Նամակն ընդունողն խողովակը կ’անցնէ իւր գործիքին վրայ եւ մեծու հաճութեամբ կը լսէ խաւրոցին պատգամն բառ առ բառ սեպհական արտասանութեամբն ու ձայնիւր, եւ այնուհետեւ կը խաւրէ ուրիշն: Այս կերպով նամակներն աւելի արեւելութիւն կ’ունենան. վասն զի կրնայ նամակը բարեկամական, ուրախական, կամ բարկութեան եւ կամ սպառնալիցան հասնել: Այնպէս որ լռոյն յուզարկողին պատգամները մտիկ կ’ընէ մերթ մահի կամ բարութեամբ, եւ մերթ ուրախութեամբ, եւ ըստ այնմ կը վարուի:

Գրոց նոր կողմեր:

Գրոց կողմն որպէս զի հաստատուն եւ զիւրաթեք բլլան: Անգրիա սկսած է այժմ երկաթի բարակ թիթեղ գործածել, որ մասնաւորապէս այս վախճանի համար կը պարտաւատուի: Ասիկայ սովորաբար կը գործածուի Ատոռաւածաշնայ, երգարանի, գասագրոց, եւ այլն համար:

ՆՏԵՍԱԿԱՆ

Հաւամիտակի դեմ դարման:

ՏՐ՝ Օտար Եմանէն, Լիպաուի արքունի հիւանդանոցին առաջին բժիշկն, զի յանձնէ՛ որ տղաք յարկելու չգոցայ՝ ամէն իրիկուն բերաններն լուսն մաքրել (desinfecteur) ծորելու մը: Եթէ օրւան ընթացքին մէջ հաւամիտակի (diphthérie) սնկիկներն (bactérie) որմէ յառաջ կու գայ այն հիւանդութիւնն՝ որուն երակաքը մտած են, անմիջապէս հոն արմատ չեն ձգեր եւ զիւրու կրնան լուսալով հեռացուիլ: Բայց եթէ ամբողջ գիշերն թող արուին, երկրորդ աստու փողացան յերեան կ’ըլլեն Որովհետեւ սովորութիւն է բերանն առտունները լուսալ եւ ոչ իրիկունն, կերակրայ մնացորդներն, որ միշտ բերին մէջ կը մնան, զիջրուան ընթացքին մէջ կը սկսին փոխիլ, եւ այս փոռութիւնն սնկերու աճման մէկ հասոյի սնունդ կ’ըլլայ: Օրւան ընթացքին մէջ որովհետեւ շուղեք բերին մէջ անընդհատ շարժան մէջ է, սնկիկներն չեն կրնար արմատ ձգել, ուր գիշերն զիջրու կը ձգեն արմատ, եւ այս է պատճառն, որ միշտ հիւանդութեան հետեւ աստու քնին ելեկէն ետեւ զգալի կ’ըլլայ: Այս սնկիկներն փճացրող մաքրիչ ծորելիք է անխոքի կեր-մանկանու (by-permanganate de potasse) այս ծորելոյն մէջ կրնայ որոշ տեսնուիլ մաքրելիլ, այսինքն՝ երբ կորու ջրով լուծուածքն որ պայծառ կամփր կ’ըլլայ, կատարելով կարելի բերնէն զուրս էլլեն: ՏՐ՝ Եմանէն իւր երկայնիտամանկեայ փորձառութեան վրայ յեցած՝ այս նոր զիւսն իրեն յաղող կը յանձնէ: